



ԲՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐԱԿԱՆԴՐԻՏԱԿԱՆ

Խ. ՏԱՐԻ 1909

Տարեկան 15 ֆր. ուղի - 6 րու.
Աշխամանակ՝ 8 ֆր. ուղի - 3 րու.
Մեկ թիվ կարգէ 1:50 ֆր. - 70 հ.

Թիվ 4, ԱՊՐԻԼ

ՊԱՑՍՈՎԱՆ

ԵՐԵՄԻ ՉԵԼԵԳԻ 4.90ԼՎԵՑԻ 06

ԳՈՅՇՈՒԹԻՒՆ ՍՑՈՒԳՈԼՈՅ

ԶԵԿՈՑ

Ժամանակ ծրեսիս 21:11-
դի 17-ը Դարձ Հայ
Պատմաքի այլ երկա-
փրութիւնը, որու ժե-
պազի մէկ օրինակը շա-
տոց ծեռ անցոցա էի,
տպագրութեան լայն-
ներ այսու լուսալով
թէ Կ.Պուշ Հայ զարու-
թի պատմութեան կա-
ռութողաց մէկ թիրն

ափի լուսուն ան:

Անազի անգամ է որ լոյս կը
տեսնայ այս պատմութիւնը: Մորա
շնուազի օրինակի մասին պէտք եղած տեղեկութիւն-
ներ, ինչպէս նաև ծրեմա Հելեսի մէկ վենապարու-
թեան ու պատմութեան մէջ Հայ ազգային կանոնի
մերաբերան Աւանդու վրայ լուսառու ծանօթութիւն-
ներ առանձին պիտի զուրին հատորին վախճանը:

Ուստի թէ ներկայ հրատարակութեան պատ-
ման մէջ ըլլար, եւ ծրեմա Հելեսի պատմակին ուրիշ
սրկերը, որոնք կը լուսանեն Հելեսին և ծրեմակին
վախճն եւ Վենետիկի Մրկանքանց քով, լոյս տեսնելին
ուղի ունաւ:

ԽՈՐԱ, 12 Մարտ 1909.

ՏՕ. Ձ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԴՈՒԹԵԱՆ

ԵՐԵՄԻ ՉԵԼԵԳԻՆ ՍԱՄՎՈԼՈՅ ՊԵՏՄԱԽԹԻ ԻՆ'

ՄԵՋՈՒԳՈՅՆ ՔՈՅ ԲՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱ-
ՎՈՐԻՆ ՎԵՐԴՈՒԳԵՏ ԸՆԴԵՍԵԱԸ ԵՐԵ-
ՎԱՑ Կ. ՊՈԼՍԵՑԻԱՑ

Ի ՅՈՒԹԻՆ ԳԼՈՒԽ ՏՐԱՄԱՍԻՆ.

Բայունութիւն հարուցն:

1. Նախորդն յեօթնեակ կայսէ յարեւմոցց
սիսեալ գնացուք մնա ի գուռն եօթներորդ քա-
ղաքին յարեւելս յԱնքր Գափի: Ասո դյ պատմու-
թիւն Թաթար խանին փախուցելց ։ Պատմն թիւն
իսկից եալ ։ Քարդապետին յերթանց մէյասնին:
Պատմն թիւն Գումրուայի Սուրբ խաչին, ուր տա-
ճիքն կատարեցան ։ Պատմն թիւն ի պիծ Հոռո
լուց առաջ Վարդապետին խափեցեալ յերիշանց:

2. Երկրորդն հասեալ ի գուռ պալատին
յարեւելս ի սարայ պուռնի, եւ գովութիւն ինք
քաղաքին վասն ապարանից արքային եւ ընծայա-
բեացն յօտար յաշարհաց եւ իւրայնցին: Եւ
գրանցն վեցցի ի ծովու, եւ գրանցն վեցցի ապա-
րանից ի ցամաց կը քաղաքին: Եւ Տիվանին
մեծի վուլորէից ի գուրգէ ալթին եւ ընդ միջոց
հակիր:

1. Այս վերագիրը Զեռագրին մէջ չկայ: (Խ. Հ.)

2. Հատորին բավարակութիւնը, պարմին ար թիւ
յայնոց այս գումարեալ երեման Զելեպի գրչէն եւած չըրեւեր-
ուլ ուրիշ մը նույնա պիտի լայտեմիք հատորին վերջը
(Խ. Հ.)

3. Երբորդն, ի Պահչան գալքուն մինչ յԱյշ
վանաբարս՝ յարեւելից յարեւմուտ զնալով ի ծԳ
դուռն քաղաքիս եղերը ծովու զոր ինչ եւ գտանի
պատմելով:

4. Զարդորդն, զամաքի կողմե՞ն վեց դրամքը յարեւմտիք քաղաքիքսի ի հիւսիսի ընդ հարաւերթալով, բար կողմամբք քաղաքուն աւարտուն: Պատմութիւն է Պատմութիւն կմախին Պատմութիւն է կերպին տէլիսուն: Պատմութիւն Պալըքքիս պատմութիւն Պատմութիւն է գերեզմանացն վարդ պատմութիւն: Պատմութիւն է ներեփակիւն պուդունութիւն:

5. Հնագերոցն, դաբեկալ ի յեօթնեակ կայէ. Աստ մեջիս ի սուլէյման սէհրասին, և Այժման սարպար սպանա խնէկէիք եւ բարաց մինչ ձեւու Պատառութին յեւզապ սուլէմանին, եւ թուր կապեան օսմանցը թագարարաց աստանօր:

6. Վեցերորդն, ի գէհատխնէւ սկսելոյ յորեւմօց յարեւելու ծնվեցրց գէնջրեցից՝ պարա-
տիցից՝ դարասառ, միւն ի պատճի՝ Դիմանունք
Ներկոյ հարսնին, որ գնացեալ ի մասրան իններուն
զութն եւ զիցողի, եւ որպէս լինին նորա եւ որո-
թագուորին եւ պաշլէ Թէրէսանին եւ Հանըցի
Պատճառ։ Օյ յետանի և ըստ կարգի տուութիւնը ընտ-
ամակն յորժիք ի պասերացն երթան։ Եւ յիշա-
տակել զնաւու պէս պէս։ Պատճառ Գէրիկթաշչի-
մէ կայսիրանոյնի, ըստ կարգի եւ զայլն միշտաս-
կիցի։ Բայց էմինասին, կովել զենիքիցից փաստու-
յեալ քեզուից։ Պատճառը ունի գայլարի պամաս-
եանան որոյ անցաւը դուռն հայրած-հայլու։ Եւ
մէնին ի սուրբ աստուածածին և Սօփ իբրև՝ որ
կով մովածուոց։ Եւ գովանիթիւն գէնէրի պօզա-
գնին եւ աւարտ ռուսից կորնծնին եալից որովք
յանցան։

7. Եօթներորդն, աղքեալ անատօիք ի սոյն
պօղաբէ յարեւելից յարեւեմուն ծովեցիքը: Եւ
հասանաւ Աթեփառաւոր միշտասկէ զփալպար Անաստա-
փեանաւ որ ի քաղաքնեւ յայլ կոսման, եւ քաղ-
կետնեւ, եւ կղզը մասնաւց որ հանգեց քաղա-
քիս: Եւ Փիխպապու կոթողիկոսին բանք: Եւ այսու-
մերս յիշեցից ըստնի զափանէ պօստանձի պաշին
եւ ասակա վասն նորա բանք: Խրցանց բան: Եւ
քիչթիմ ճի նոյնիպիս:

8. Πελθάνηρρη δέντη των αποτελεσμάτων, ή μερικών πραγμάτων που σχετίζονται με την επιτυχία της πολιτικής στην περιοχή της Κύπρου. Ήταν οι προσπάθειες της ΕΕ να αποδειχθεί ότι η Κύπρος δεν είναι έτοιμη για την επόμενη σειρά συνομιλιών με την Τουρκία, η οποία θα πρέπει να παραδέχεται την ανεξαρτησία της Κύπρου. Η ΕΕ έπειτα θα πρέπει να αποδειχθεί ότι η Κύπρος δεν είναι έτοιμη για την επόμενη σειρά συνομιλιών με την Τουρκία, η οποία θα πρέπει να παραδέχεται την ανεξαρτησία της Κύπρου.

ԱՐԱԶԻՆ ԳԼՈՒԽԻ

Յօնթնեակ կայս յարեմից մնչ ՚ի ոռոն է քառա-
փս յարեմ և Սահմագափս: Պատմութիւն Յթար-
կանին փախուցնոյ: Պատմութիւն փախուցն ապ-
ղանետին: Պատմութիւն Գուշը ու Մայքլ: Պատ-
մութիւն ի սեղ ու ըստ լուսաբա Վարդապետին խա-
փառա և նեղանա:

Այս իցից պատճեն բանիս
իմաստոց առալը զգացածինա՞ն²,
Ըստ աստիքի իմդրոյ յիշատակ՝
բարենց վարդանայ ընծայն.
Ո՞վ աէր մեծ վարդապետ ի՞մ՝
ողինանի զքեզ մեծարանան,
Առ զքեզ է հարաւոյ
— Թեուղար և ենթան ի պառան:

Ի Բիթանիոյ գտանամբ
վարելով ի ծովս սերպան,
Աստուած ի հիման զիմեմք՝
հանդէպ մեր դայ Քիւղանդիան։
Դիմեն զու որ զնան շնեալ.
վարոց մմ վիզանտիս արքայն։
Զոր վիզանտիս կոչեաց
մընարով աստ ինդանալուն իշխան
դայ մեծ պատանձիքանուն
ի՛ պատեհ իշշէ ըստ կրո անուան։
Զօնանան քարից տեսացուք՝

յարեւանաւո՞վ զեօթնեակ կը լայն :
Մի եւցուց ի նաւակես՝
այլ յեղեգք ծովու ընթացման,
Ու շին բայց ճարպու դիտմածը՝
յարեւելու գնալով յաջնոցման :
Տեսողք զայր զես ծաղ առնեն՝
թէ ընդէմ կաս ի յաշխատման ,
Զծանալու բար մեզ մեզ պատմեն՝
տիմարից չունիմք զպատասխան :

15 Յաղ մեր ընդաց իւրի ժամանակ
եւ պարփակուի ի մեր ճախ կողման,
Ասելք զեօթեաւոկ կլայքէ՝
դորս շինեաց սուրբն կոստանդիան .
Յառաջին ժամանակին՝
լմէեւ գրաբ եւ ցրեան,
Ի ճըման զայնէած ի ամարիս,
բընակչացն լինիլ բաւական,
Շինեաւ մի առ մի յատուկ՝
արդ զփաշցս զնենք յարգելման .
20 Զվէկիրն եւ զլատն թաթարաց՝
ուր պահան եւ զլութեան Օսմանն .
Զպարտն զնենաբար ֆրանկաց՝
երբ կարման աստ են արքիլման :
Երբեմն աստ ոմն թաթարփան՝
որ լներ ասս երբ ի զլատան,
Դանածն ոմն շինեաւ պօրէկ՝
եւ եռեաւ ի մաս ու սեան .

1 Զեւապրին մէջ առաջին գործիքի բավականութեանց մէջ մը գրան չէր գրաւած. Հարկ սեպեցի դանել զայ հուն աշտակութիւնը՝ որ արար մին դաւ խնաց իրենց բավականութեանց մէջ անհրայացնեց իրենց փայտ. (Թ. 2.)

2 Զեւապրին մէջ մը տարու կիսեցի երկուքի ենք բաժնած իւ գիրութիւնն (Թ. 2.)

Ուրբեալ ծալէ ընդ մէջն՝
իր զպումզար ուժ բաւականն պարան,
Մասցը որ եկեր զվերինան
եւ զնքը բնին բայց պահէ զուռանն,
Ցայտն ի պրօճին պինդ կապէ,
եւ զիթ ծոյրն առ ի վայր կաման:
Պարանաւն իշխալ ի վզը՝
եւ յարտուր ծանօթն էր բագասման,
Օգնեալ ի ողալ ինանին՝
որ փակեաւ յաշխարհն հնական:
Ի շար պատուար պարապի՛՝
սրբատաշ մէրմէր գուլէն այն,
Ծովավիֆ պատեալ պարիսպն՝
եւ կուլմարն ծովագուն կուման:
Ի ներս քաղցին յորով պարուեցը
գոն եւ աղվոր պատուան,
Ալչյ չպայիին եւ այլք,
եւ պուլամար պահ լուս զրոսան:
Վարեսցուք ընդ արեւելք՝
որպէս իմ խոսուաւն գրեցան:
Աստ մէրմեր գուլէն կանգնի՛՝
գուռն նախորդ Կառլի գարին այն.
Խիլէն բարերագագամա՞՝
որ ի ըլուրն գուռն է ի բացման,
Եկանանէք արի ֆնիերաց
ի վերայ ծովուա արդ կափան.
Տէրտէրն Խստամոզոյու՝
Հնարիւք տարեալ ընդ մէկխանան,
Զաւուլ յովչաննէս վարդապէտն՝
զուղուցն ի բարս շարժչախան:
Յանկարծ եէնիչէն պայսն՝
երբ իրիէ աերտէրն փախեան,
Զգնդապէտն առնան բրոն եծ՝
աերեակ շեմ տեղուց նա գոշման:
Աստ գցը գեկիւր սեպալամի՛՝
աղբատաց գուավ օթ արան,
Արք ինդէրն զողորմն թիւն
նկարցն առ ի մէկխանան.
Ժամանական տեղու գոլ՝
նուռնիւք ըստ անունն կոչման,
Դիտէ կզղօք զքէշէ տաղ՝
զարդունեաց զինէնիր պաղչան:
Ի ներք սահմանն ընանին՝
որք անդւաւ լեզին յնական,
Գարամաննէք կոշէնեալք՝
յոյնք են բայց խօսին տամկախան:
Առութան մէհէմենն երեր՝
երբ էտա նա զիրիւզմական.
Վայրը է վայելու՝ ւարձակ
միւլ երթամք ի սամաթիայն:
Հետի գոլով ի բնակչաց՝
շակայն մէծ ու աւամբ պէջէստան,
Ցայդն արփին ի էկմ ենու՝
ի գ տառանը ի մաւան յանդիման:
Երիբորդ խնեկ եւ գուռն՝
որ ի սամաթիայ է կոչման,
Աւ. ը շատ մէյխանէք կային՝
աերտէրնեն ասս մէօթի միւտամ՝
Վեց եւ եօթն ազդին յունաց՝
քիլինար աստ են բնական.

Ապյունուշ վայրը պարտիզա՞ք՝
զի առ Ֆելք քաղցին զիման։
Հազար տունք յաւել առաջը՝
ի վերայ որդու դիտակ կան։
Սույն մանասորը կոչեաւ՝
Սուրբ Գէորգն ժառանքական։
Աստ գոյ եւ մեր պայման,
ի պարզեցն է որդուն։
Սեղանառուն խորհանեւ՝
ոսկեցօք պատիերօք դեռ կան։
Ծովահայեաց պարտիզօք՝
յառաջն էր մեջ փիսկօրարան։
Զոր յունաց առեալ տայ մեջ՝
հունցեաբն որ սուլթան սիլէյման։
Երրորդ գուռն տուուն փառոյ՝
ընդ պօստանի փոքր վաճական,
Հասեալ մինչ ենէկի գափի
պարսուց կրիստո որչաման։
Եւ մեն է կոչեալ պարտէզ՝
խոշը կիառ ի վանկու պօստան։
Որպէս թէ կանանչաւէտ՝
վլանիսն յանաց թարգման։
Տարոր ենին գափի ասի՝
ունի զմեն վիանու պօստան։
Արոյ վերայ հայիմք մեք՝
ի ծափս որ հարաւոյ կողման։
Գոյ ի մէջ ովուու պարս մի՝
որ փափառ քուլէսի կունան։
Դաւիթ փաթէրիք վէքիկ՝
իրիցներն որ աստ խեղեցան։
Աստի մինչ ի գում գափին՝
հայոց եւ յունաց գում սահման։
Տորս քիլսան ընդ գում գափի՝
եւ երեքն յունաց մերձ մեր տան։
Մերձ յերեղեցեաց յերից՝
արդ կայ մին ազդիս հայկական։
Որ է սուրբ Սատուածածին՝
պանդտափ եւ յունաց մեր սփիքարան։
Զառ շըջառաւեաց մեծ հուրն՝
գրկեցաւ ինքն մեծ հրաական։
Որպէս զպատմութիւնս տեսեր՝
և եռք տունք մեր ի վայր կիցեցան։
Սուրբ Սարգսին Սուրբ նիկոլոսուն՝
ընդ մամանիկ երրորդ այրեցան։
Շինցան բայց քանից եղին՝
մեջ եհան վիշտ շատ եւ տուգան։
Այս Ժ ամբ էլլին հանգվ՝
ասան ենին եւ գոյն իսխան հայցման։
Ցունաց եւ շներ լիլաս՝
իր ըզմեր տերուհի անուան։
Հինգ գուռն գում գափի ասի՝
ուր յառաջն յօրով մէյլունան։
Կրիստոպոլիս իրաք շէն՝
քան գրեցեալ ի ասմաթիսն։
Ուր հույս մեծ գարզամ գոյ՝
օնազին այն իսկահիմ խան։
Ցառաջն ւարքունի պատման՝
ուր նստան թագաղամ սուլթան։
Հանդէպ է գաթըր սանին՝
ուր չորին արքունի բաւծան,

- Եւ նաւահանգիստ մեյտան՝
որ յառաջն գատըրկայ իլման։
- 115 Ուր շինէն դարենք կային
տախտակօք շինած յարկ նոցայն,
Քէօփուլի վէկին զուա՝
ընալին արոր յայտ վայր կան։
Քանզի ըզույգ եւ ըզերէկ՝
որք յոճիր գեղերեւ մինան,
Միջնորդիւ շինէն կոնանց՝
զափին կինս տարփողայն ածան։
Ծանեան գրայիբ մեծ տաճկայ՝
վէկիրին ազգեն զիրն զոյն,
Հրաման եւ քակել զապակն՝
քակեցին ւայնը ի տար կորեան։
Պաստան մի ի կից տորա՝
բազում գյ քալքիս յայս նըման,
Յայլ անդին ասկ սէկզէկյ՝
թող զայն որ արագուստ բեր ման,
Աւց գուռն չատլատի ասի՝
ուր ձեղքեալ պուրծ մի յանդիման,
Ի քամակն ունե ազգոր՝
կոշեալ վոքր այս սօֆիսն։
Պաստան մի անցոր զոնիս՝
պարակին ի ներդյու կողման,
Մաս մեծ արձակ սապարէդ՝
կոչէ թաւրքն մինան մեյտան։
Ցաւոր ուրամթի սապութք՝
քաջարշա ձիովք ի խաղ գան,
Տիրիփն նետել առ միման։
իբր կառվար զերարա փորձութեան։
Կամ զերիվար ասս փորձել՝
զբանութիւն յացաւել ջանան,
Գլըն զըլորին ձրոյն մին։
կիթել զմիմեան յաղթութեան։
Ոմանց թեւք եւ գումէք բեկին՝
ոյլը ստորեւ ծրօցն ման;
Բարձր շոփեսմալ եւ աչք պրտիսեալ՝
վայլային սէյիրն գառան։
Քանզի սէյիրմիք նախն ընդ՝
շընսկայ տուն եկը եւ բնական,
Եղուղէ միւլ ի գուռն կանդին։
յասպարէդը որ վեալութ անշան։
106 Եօթն գուռն է սիլը գարիկ՝
որ ծայր է քանչիբ լըրման,
Հուզ ախորի արցունեաց՝
ի ներքս կումն վան այն դուռն կոշման։
Ի ձախս երեւ մեզ գէմ։
Ճամփն մեծ որ ահիմտ սուլթան,
Ուր է վեց մինարէիւր
հայր սա ընդ գարիթն աթ մեյտան։
Ուր կոյ արձան եղափերէ՛
զոր կանքնեաց մեծ թէուսն այն,
Հէկէն եւ լիթին գորդք՝
եւ գիտնոց գրուսանցան։
Ուր զարդնէ եւսահիւսն։
Եռալըլութ միշապ բաց բերան;
Տրլ ըսմ էժն սօփօմ,
սակ օճից որ աստ չէրեւան։
Այլ ի վայրէ քարահիւս
բարձրադսոյն քան զայն որ սասցան,
- Որք սուպան ւելնուն ի ծոյրն՝
թագւորք պազշի նոցա ասն։
- 115 Արքունի պարան է գէմն՝
որ կոչի իպրահիմ փաշան,
Սոս կային իւ օլանիք՝
իր երեմն զայամն սարայն։
Միք եւ հանդէպ մեր դիտեմք՝
զմեծ կուեան այսաօփիսան,
Զօր ուստափանոսն մեծ զա
շինէ գեր համբաւակն։
Արդ չիք զարդք վայելութեանց՝
ոչ մասոնք եւ ոչ գրապէղն այն,
Եւ ոչ սիրուի դրունքն՝
այլ տարեալ ի գնենիցիսն։
Սաս կոյ եւ ապան խանէ
ի գումզեթն լուսամուտն խափան,
Յառաջ քիլսայ եր սա՞
արդ լըցնող զինդունին անբան։
Ուր ունին քրդի աւզեսունք՝
գյուլ շախալ եւ արջ եւ ասլան,
Ասկոր իւեա ա գին գընաչ։
եւ փարսին պէպուր եւ գափիան։
Թէ կամին մանուլ ի ներգո՞
մաթն է ուր գապանքն գուսան,
Պահնորդք զմեծ մեծ զմինք վասեն՝
հազրէ առալ քանի մի գրամ։
Ի վերյ պէկիել են արք
ներկարար որք ի ճազիկահան
Արքայարանին պիտոյք՝
որ կոչման է նաւաշխանան,
Անցանիք զափրգափին
հոյակապ յօնաց քիլի սայն,
Ընդ պարսկան ի հարս գիտէ՝
որ յառաջն այեա եան ի սայն։
Արց զա գուշնանէ տոնին՝
որքան ազգ թաշոցն օդական,
Զգաւթ քքն է ցեղ ցեղ հաւոք
զոր պահեալ աճի որդմանան։
Մարդիմանոն գուող՝
զուր մինան երկու ուրբը ընդ այն,
Ցիքնետերէ եւ կեալ՝
եւ զերիս տորսն եւ անցան։
135 Զմարժն յերկաթ տապան եղ՝
իրը ի խոր ծովու ընկզման,
Հրեշտակ ասասնչոյ մատեան։
ու ի բիզանդ երեր ւաստ եհան,
Պատրիարքին ի տուշեան։
սակս սրբոցն երբ որ մանուցան,
Առաւոտն մեծաւ ուստիւնի։
ի ծովեզեր համին եւ տեսան։
Միւն լուսոյ կանգնեալ վերս՝
տապանի սրբոցն հրաշման,
140 Բացեալ տարան ասու եդին՝
եւ հրացքն սոց անհասանին։
Այլ յառաջ ի մէջ ժովեան։
պալընիք պաշուն քէօչի կաշման,
Զգրմին բոլորան հանդէպան։
եւ գիտողք նոտին ցնդ գալիսն։
Զաղմին ձիւսն արքային։
ընըլուն յայս վայր զանազան,

- Որպէս եւ յոյլ վայրո յորվս
Հնիեալ են զայտովէ թալիս:
145 Դաւան աս նախորդ ի պարփակ՝
որ ունի ի տան արքանեան,
Ռատի մուռ եւ ել առնու
պալը քնի պաշեն ի պարզան:
Այլ յառաջ յեղբ ծափու՛
աղքիւր մի շնեալ ընդ ծառատան,
Ար նաւք երեւմ ցայր գիպու՛
նաւալվար զորերան լուսն:
Երկուրդ գուռն բաց ի գահայս
եւ են մուտք պօստանի այն:
150 Որ սինան փաշայ քեչկի՛
ընդ ամսնակի շներըն կոչման:
Յարկ եւ գահ է արքունի՝
ինձիկ քեչկի եւ ասացան,
Զի փունջ մի լու մարգարիտ
ի գուրբեն ի մայր կախեալ կան:
Սա եւ գումարմայ ասի՝
որ ներըց գոյ եւ այսգման:
Քամարը յաւան թաղին՝
ըստ հաւատոյ առնուն զօդուան զայն:
155 Առա ուստատելի կոյց՝
տօնի տեառն լուսակիրպութեան,
Անցոյ յօդսոտոսի դիտմանի՝
որուս մեր եւ զանոն դասին:
Մինչ որ սուլթան մարտափի՝
առաւուղ զունասով աստ գան,
Հայրք եւ շատըն որ ի յունայ՝
ուսիս առեալ առա եւ զուարմանան:
Աւելինք իւ ընմիւնք՝
եւ ընդ պարք ծովի լուսացեալ կան,
160 Արքայն ի վերոտ հայի՛
եւ ըստակ վերևէր սրբուման:
Ոչ մայն տառու զուանան՝
ասթի երթան իւ երիւղական,
Որպէս յամնայն տեղին բարձեալ է
ժամանակի ինդման:
Հանդէս կա քաղիւդոնի՝
ողբանի լերպէտ գերիշ եան,
Նիրովդեաւ ըիւգնեաւ:
եւ կոյզօքի ի բարձր դիտման:
165 Սայ այն տեղին ստուգապէս՝
որ պատամ գիրըն յօւնական,
Երդ զերուսաղէմ կոխեաց
շրագլւեն պարոից խորի այն:
Զարուր խաչն եւ գերի լուրեայ՝
տանէր ի թէպրիդ գանձատան,
Ի լուսն մեծին հերակեայ՝
անդ գնաց գերեաց յալթական,
Հառ զնաշափաւան պատու՛
եւ երեր առա մեծարական,
170 Երբոր յաւուր էեօմերայ՝
զօք բազումք աստ առաքեցան:
Լցան ի ծովկերայն՝
շնեցին զատ նաւա մարտական,
Հասին հանգեւ քաղաքին՝
որ երրորդ լէօնն էր արքայն:
Եկան կանչեանցան առաք:
Հնչին զփոլու թնդիւ մեծաձայն,
- Վերոյ քաղքին թափիլ՝
կոտորել եւ առնուլ կամճք գան:
175 Անձարակ մնաց արքայն՝
եւ քինան ընդ ժամանգութեան,
Ազք եւ կանչյը ծերը եւ տղոյք՝
ընթացան ընդ մեծ ոյտ սօֆինյն:
Զիազափայտն ի յուսն առնէր՝
եւ կանչնէր արքայն անդ յատեան.
Լայով գոյէր զաղղիանս
առ քրիստոն բերանովն արժան:
Ժողովուրդն պատրիարքաւն՝
յողե ելեալ աղազակ բարձուն,
180 Մեծ գրիէ էլէխուն՝
որ տէր ողբման առ թարգման:
Հաշուեցոցին զողորմանն՝
ի հումնի իրր զեղեկիւան,
Ելեալ սյուբան ամբոփիւք՝
ի գրանէ յեց ծովան կուտման,
Զիաչն ի յուսն բարձեալ լէօնն՝
ժողովուրդն ողովք բարձրածայն,
Քին եկէխոս մնայն՝
զի մեր էր շունչն ընդ ընդնդան:
185 Երբ տեսին թէ համբէս գան:
ի զեղան նաւք եւ գագրկան,
Տապակօք փողովք բազմուն:
Առեժագութ տանիկը զանապան:
Զայն բարձեալ առ հասարակի,
դրունան իրեանց կոչեն օգնական,
Թըրզք թէ փէնկը նկազք՝
ձեռ զժօփի որ պատրաստեցան:
Աւ ժէքին հողմ հնեւաց յանկրծ:
ուսուր խաչէն ընդ ծովի եռացման,
190 Ընդ հարաւ ի վերայ տաճկաց՝
մըրիկ մեծ խիստ խուսութեան:
Խոսնեալ բորբոքը զովին՝
որ պին զպին էր բախման:
Զնաւան յիրեալ հարեալ գոյմամ՝
բեկուէր ցրուէր քայլքայման:
Ի խոր կրծտակը սուզէր՝
զանձն տաճկաց զիարասին համայն:
Զինուը ընդ երես ծովու՛
թափեցան և ի խոր սուզեցան:
195 Եւ եկէղեցեալք յունայ՝
բազմախումք տեսին զըրան զայն:
Զիառա սատուծոյ միշտ տային՝
զուրը խաչն լինին գոյհարան:
Անդէն ամենայն սիստիք՝
ինդութեամբ եւ լալով գառնան,
Յազէ յազգ պատմին զհրաշ՝
արպիկաց թուրքաց կոտրման:
Հասին նաւք ի քաղաքէն՝
ընդ կոտորածն ինչ մի ոչ զըսան,
200 Երը յերիբուլ նայովիցն՝
մին տախտակ մի ոչ օգանցան:
Աստ նշան խաչի եգին
զմեծամեծ իւմն խաչ կազմական,
Արդ երեւի փակ ձգած՝
թշնամիքն այսք ամբարտաւան:
Ընդ պարիսպ գոյ շատ նշան՝
որպէս յայլ տեղ որք չնշեցան:

- | | | |
|-----|---|---|
| | Մեր աստ զարօթի կորդալը՝
սուրբ խաչին չորհակալութեան: | Աղավեճք ողորմեան աէր՝
լիրի գեր ցար մար փարատման: |
| 205 | Ա.լ. յառաջ եւ լուսուց՝
աղոտոր ջուր պատուէն հեղան,
ի ծով հուեցյ ասկի՞ն՝
արայթիք խուզել թոպեցան: | Աս քաւ է մէլ տիրաննը՝
մաից ի ծով լիցիմ մարգական, |
| | Եւ ծակ մի ի մեր բացած՝
տւելուածք անվուսութափեցան,
թէ մաժպազին և այլ յարիցան՝
որ ինսոցը գեգերեալք ասկո այն,
իրիցուք խոսակոյը՝
զլարդապիք մի մեծ արական, | Աս քաւ է մանիկ եւ ակի անեկալ կան,
իրուս ի սոփեկ զամանութան՝
զր տանին մէյրոն և ի զասան: |
| 210 | Ի պատմէլ զուուր խաչին բան՝
եւ զարօթման յերթալին վճարման,
Գոն ասա ասեն վարդապետ՝
ծակու այս է հրաշցի պատուական,
Յազամոյէ խուսէաց
սրբունչան զարմանագան: | Ընդ լուալեաց բազանեացն՝
ընդ նոյն արքունաց աստ գան:
Արայթիք յեւ եղանակն՝
ընդ ծով մանեալ դուշովք են մողման.. |
| | Անձիք որպէս կենանաւը՝
անդ գնին գեղուվ է սիրական,
Միայն զայն արքայ տենան՝
կուսանաց քինչու արհօնայն: | Ենդ լուալեաց բազանեացն՝
լու բախու միթէ անց զիպենան: |
| 215 | Անդուս բիսեալ ջուր ապին,
ընդ որով լուանի միշտ արքայն,
Զիմաստա եւ զշորհս առնաւ՝
ու շմելթինք եւ ինք ռատանան:
Մաս ինչ առնաւ աստ լուացօք՝
մեք լուացեալ ենք բրառում անդամ: | Աստ պասաննէք գանձայօք՝
կանցնին եւ պահին ի սպասման: |
| | Ի լուգանան մարդկան
սրբունչաց հօսա անջոյ բրուման:
Ասէ վարդապետն ցնուառ՝
զնաս աստէն կալչիք բրդիման,
Մեր եւս զնորհս նոցու ապցուը՝
բոյց ընդեր է պատոր հասման: | Զի սարաց պատահ ի վայր ի վայր տայ հսման:
Պասաննէք ննուոց գննեն՝
երք սեսնեն զնաս ալէկսուման. |
| 220 | Անդ ովհ առնաւ մարդկան
սրբունչան մարդկան
ի լուգանան մարդկան
սրբունչան մարդկան
Ասէ վարդապետն ցնուառ՝
մինչ դայ աստ աւազուր բզնման,
Պատորի հսմանք ի ծովս
բայց գեղմափ ի խստ զարմանախան: | Երր զուկն ըմբռնեն զնորդուն՝
զանմայիք քարշեալ եւ կալման:
Հանեն արաս ցամարի՝
և որց ընըր յօրվայն լըցան: |
| | Մերկացնեն անդ զվարդապետն՝
ի ները լոյն կը լոյական,
Սկսին լուանալ ինիւնք՝
գագաթէն մինչեւ յերստան:
Վարդապետն ի լուանին,
օք' օք' օք' ասէ զնալզանան,
Դարձի զատուուք ի մէնջ
իրիցունքն երգեն զարական: | Զանեն բրանձու ու յարքունիստ՝
ի սմանէ ի ծով ընկեցան: |
| 225 | Անդ ովհ առնաւ մարդկան
ի լուգանան մարդկան
Սկսին լուանալ ինիւնք՝
գագաթէն մինչեւ յերստան:
Վարդապետն ի լուանին,
օք' օք' օք' ասէ զնալզանան,
Դարձի զատուուք ի մէնջ
իրիցունքն երգեն զարական: | Աս քաւ ի վերնոյ պարիսպն
ծակ բայց եալ ի բան մէծ պատուհան:
Զիսկ կանչ ի յարքունիստ՝
ի սմանէ ի ծով ընկեցան: |
| | Ասէ ընդեր դարձի զատուումն՝
կու ասէք ով տեարը պատուական,
կանգնեսց կ զարակար ի գարման:
Զանցուալեալ ի թշնամին՝
զքեն երգեն խսրեալ սատանան,
Որ բժիշն է հրւանդաց
բժիշն զատօրս մնիկան: | Աս քաւ սկսէ կ շարունակ ի կախման:
Բրանձու որովզնեն որոց
ջուրն ընդ բրեստան հսման:
Աս բելարքեալ բանսին
գոհութեալ ի յօթեանս գատան: |
| 230 | Ասէ ընդեր դարձի զատուումն՝
կու ասէք ով տեարը պատուական,
կանգնեսց կ զարակար ի գարման:
Զանցուալեալ ի թշնամին՝
զքեն երգեն խսրեալ սատանան,
Որ բժիշն է հրւանդաց
բժիշն զատօրս մնիկան: | Աստ զաւ ի վերնոյ պարիսպն
ծակ բայց եալ ի բան մէծ պատուհան:
Զանեն բրանձու ու յարքունիստ՝
ի գրան կանչ ի յարքունիստ: |
| | Ասէ ընդեր դարձի զատուումն՝
կու ասէք ով տեարը պատուական,
կանգնեսց կ զարակար ի գարման:
Զանցուալեալ ի թշնամին՝
զքեն երգեն խսրեալ սատանան,
Որ բժիշն է հրւանդաց
բժիշն զատօրս մնիկան: | Աս քաւ սկսէ կ շարունակ ի կախման:
Բրանձու որովզնեն որոց
ջուրն ընդ բրեստան հսման:
Աս բելարքեալ բանսին
գոհութեալ ի յօթեանս գատան: |
| 235 | Ա.լ. յառաջ եւ լուսուց՝
աղոտոր ջուր պատուէն հեղան,
ի ծով հուեցյ ասկի՞ն՝
արայթիք խուզել թոպեցան: | Աս քաւ սկսէ կ շարունակ ի կախման:
Բրանձու որովզնեն որոց
ջուրն ընդ բրեստան հսման:
Աս քաւ սկսէ կ շարունակ ի կախման:
Երբ զուկն ըմբռնեն զնորդուն՝
զանմայիք քարշեալ եւ կալման:
Ընդ լուալեաց բազանեացն՝
լու բախու միթէ անց զիպենան: |

- Եւ ընդ բարապանն կախած՝
գքամակ մեծ զափիլազուն այշ։
Եւ մեծ սոկը մի տղաշար՝
խօսորհամ կապած ընդ դրսան,
Որ երկու մարդոց չափավ՝
տեսանի հասանի իւր երկայն,
Եւ պրճեացց վերայ՝
դսեալ են շնորհըն ըստ անձան.
Ճարտարն մեծ թէօֆիլու՝
տառ եւ բառ է հելլենական։
Համայն ի պուրը ընդ պարիսպ՝
շատ տեղիս խաչ է նըշան։
250 Պուրը երեքհարիք վատառն
ընդ պարապքս շշապատական։
Եւ միլս տասնեւութն ասի՝
ընդ բոյլը քաղաքիս ասան.
Վարուց եւ եօթնարլու՝
կրտսաննուպօյիս էր իսշման։
Ասո գեղեցիկ մարմարեայ՝
դահ մէ յոյժ վայելապան։
Մոդթուլ սուլթան իրգորդիմն՝
տառ առներ խապէթ շատ անգամ։
255 Եթապացիք ներբինք՝
յետ ւառաջ կանցնեալք ի դիտման։
Եցադ փութով ի ծովներու՝
ընդէմնաւոցը որք անց ՚ի դարձման։
Միշան ազգեն անտեղից՝
ըսփանելով ըղբաւղը մահրաման։
Յանկած ի մոտոյ դիմոզայ՝
քար նետեն նաւուցն եւ մարդկան։
Կատակէ ի փախուրտ լիիին՝
անց եւ գար գոլ ի հեռաստան։
260 Զի նաժշտոք թագուհէօք՝
գուսանօք տառ էր ի քրօսան։
Շառ ազգոր վայր տասնան՝
զի ընդ ծովլ զանցորդ է դիտման։
Եւ դրսուեակ զառ ծովաց՝
սա տեսեալ ի օրիս զուրթական։
Զեղեայն ի քեհատանեկ՝
դէմ քաղաքիս ընդ զալաթիւն։
Զեղեայն ի պանսոն ծովէ՝
ընդ սահմանո որք միշտ ընթան։
265 Զիփութացեալզն լիցիսոսուն՝
առաջի սորի անցեալ կան։
Զնւուս նաւուցն իշմամբեայ՝
դալ դնալ սորա յանդիսան։
Տեղ դնայ անուան ծովութիւն՝
ընդ վայրիս յոյժ յարմարական։
Սարոյ պուսնի ասայեալ՝
քաղաքիս ծայր արքունական։
270 Զիփութացեալզն լիցիսոսուն՝
առաջի սորի անցեալ կան։
Զնւուս նաւուցն իշմամբեայ՝
դալ դնալ սորա յանդիսան։
Տեղ դնայ անուան ծովութիւն՝
ընդ վայրիս յոյժ յարմարական։
Սարոյ պուսնի ասայեալ՝
քաղաքիս ծայր արքունական։
(Ըբուժական)



ԿԻՒՐԻՈՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԲԱՑ

ԳԱՍՄՈՒԹԻՒՆ ՀԵՎ-ՎՐԱՅԱՆ ՅՈՐՄԵՐԻ ՊՐԵՏԵՆ
Է ՈԹՆԵՐԻ ԴՐՈՒ ԴԵՐՈՒ ՄԵԶ

Ժառանձրանայ շրջան հայոց եկեղ. Պատմութեան
574-610:

(Ըբուժական)

Ք Ա Ռ Ի Խ Ե.

Կիւրիոն կառաջն իւնիւց է Կանոնիոն յւոն-ուշբուն:

Գուգարաց նահանդին ինը գաւառներէն
մին էր Ձաւակը, այժմ Ախալքալաքի գաւառ։
շրջապատճառ Սամահէէ, Կղաքէք, Արտահան եւ
Եղրափոր գաւառներէ, արեւմուտքէն ունենալով
իրեն սահման կուր գետը, ոչ շատ անջրգետով
հեռու Տղիփսէն։ Ձաւակըը ինչպէս բովանդակ
Գուգարը բաւելութիւնը, հայ Արշակունի թա-
գաւորութեան ժամանակ զեթէ միշտ հայկական
հոգ նկատուած է, սահմանագլուխ Հայաստանի
եւ Վրաստանի. 387ին Հայաստանի բաժանման
տաճն միացաւ Վրաստանի հետեւ մուռ Պարսից
գերիշանութեան ներքեւ, որուն տակ մուց
մինեւ 591, Ասանց Յանաց, և թէեւ 602ին
Խոսրով կրկին յետո գրաւեց, բայց Հերակղի ար-
շաւանեներու արքեալքը (624-628) գարձեալ
Յունական սահման եղաւ։ Երկին այսպէս մերժ
հայկական եւ մերժ քական հոգ ըլաւղվը բնակ-
շութիւն կը կազմուեր կրկին տարբաներէ, հայերէ
եւ վացիներէ։

Այս հայ-վրական գաւառէն էր Կիւրիոն։

Հ Ձաւակիք տեղաբրութիւնն ընդարձակորէն առա-
ել Լուսնաց քառական Կիւրիոն ապագայ ուսու Յասորու-
թեան համար Ա.Չ. Հ.Ա.Կ. Ա. (1897), էջ 125 եւն։

Հ Ձմեռ Համբ. Ա. 1907, էջ 124։

Յ Ա վակի շնէք օրովելու թէ Կիւրիոնի առանու-
մանկութեան ժամանակ ընդունեցաւ, թէ ապա ի ներ-
պիտիս Խաչին կը գրու անուս հայ մասնակուցան շա-
մերու բուժ Առաջին առաջ կը միշտակուի յորլորչում մէ-
ար անես քրոբուու առ ներք քած թշթէն մէջ Տեման
Կիւրիոն մէկով (Գրիգ. Թթվ. 138, որ Ա. Բ. 42 կար-
ցացան է Ակերտիսի) Ծրացամ Կաթողիկոս իւ Ա. Ա. Բ.
թշթէն մէջ կը գրէ Հետաշ Ակերտիսի (164, 168)
Գրիգ հաւաքովն Մուսեա եաւ միշտ Ակերտիսի (164, 168,
176, 180) կը գրէ Ակերտիսի (էջ 180, 194) Կիւրիոն եւ Ակ-
երտիսի Ակերտիսի մէջ է Հետաշ Կաթողիկոսի, Խոհ
ինը կիւրիոն իւր թշթէներէ մէջ կ'ուղացքէ մերժ պի Կիւ-
րիոնի (166) եւ մերժ Կիւրիոնի (170, 178) Թղթոց
Գրիգ հաւաքովն Մուսեա եաւ միշտ Ակերտիսի (164, 168,
176, 180) կը գրէ Ակերտիսի (էջ 180, 194) Կիւրիոն եւ Ակ-
երտիսի Ակերտիսի մէջ է Հետաշ Կաթողիկոսի, Խոհ
ինը կիւրիոն իւր թշթէներէ մէջ կ'ուղացքէ մերժ պի Կիւ-
րիոնի (166) եւ մերժ Կիւրիոնի (170, 178) Թղթոց
Գրիգ հաւաքովն Մուսեա եաւ միշտ Ակերտիսի (164, 168,
176, 180) կը գրէ Ակերտիսի (էջ 180, 194) Կիւրիոն եւ Ակ-
երտիսի Ակերտիսի մէջ է Հետաշ Կաթողիկոսի, Խոհ
ինը կիւրիոն իւր թշթէներէ մէջ կ'ուղացքէ մերժ պի Կիւ-
րիոնի (166) եւ մերժ Կիւրիոնի (170, 178) Թղթոց
Գրիգ հաւաքովն Մուսեա եաւ միշտ Ակերտիսի (164, 168,
176, 180) կը գրէ Ակերտիսի (էջ 180, 194) Կիւրիոն եւ Ակ-